

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ս. ԱԹՈՌՈՅՍ ՀՈՎԱՆԻՈՅՆ ՆԵՐՔԵՒ

Օգոստոս 24ի Կիրակիին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մեջ հանդիսաւորապէս մասոյց Ս. Պատարազը, եւ Ընծայարանի քննադատաբաններէն երկուքին՝ Տրց. Սարգիս Սրկ. Մուշեանին եւ Տրց. Դրանիկ Սրկ. Ղազարեանին աբեղայական ասիմանի ձեռնադրութիւնն ու օծումը կատարեց:

Սարգիս Սրկ. Ղազարեան ծնած է 1918ին ի Տարսոն, Հանքընցի ծնողքէ: Ծնողքը Ալեքսանտրէթ կը հաստատուի ու ինք կը յաճախէ տեղւոյն Մանկապարտէզը: 1927ին կ'անցնին Գրգգիսան, ուր կը շարունակէ իր ուսումը, Ազգային Նախակրթարան յաճախելով: 1934 Օգոստոսին կ'ընդունուի Ժառանգաւորաց Վարժարան:

Դրանիկ Սրկ. Ղազարեան ծնած է 1918ին, ի Կրասնատար (Կովկաս), Խնուցի ծնողքէ: Նախակրթութիւնը առած է Նախ ի Նովորոսիսկի (Կովկաս), յետոյ ծնողքին հետ անցած է Դաւրէթ, եւ ի վերջոյ հաստատուած են Պէյրութ, ուր յաճախած է Էշրէֆիէի Ազգային վարժարանը: 1932ին կ'ընդունուի Ժառանգաւորաց Վարժարան:

Երկուքն ալ սարկաւազ ձեռնադրուած էին 1938ին, Հոգեւոյ Տ. Թորգոմ Ս. Պատրիարքէն, եւ կանոնաւորապէս հետեւած՝ Ընծայարանի երեք տարիներու դասընթացներուն:

Քառասնայական ուխտագրի արարողութիւնը կատարուելէ վերջ, ըստ որոշման Տնօրէն Ժողովոյ, Օգոստոս 23ի Շաբաթ երեկոյեան կիրակմիսից ժամերգութեան յետոյ կատարուեցաւ կոչման արարողաւ կարգը: Զոյգ ընծայեալները Մայր Տաճարին աւագ դռնէն մինչեւ դասի ասեանը ծնկալոյք յառաջանալով խուռն բազմութեան մեջէն, ծուկի եկան Ամեն. Ս. Պատրիարք Հօր առջեւ, եւ տուին իրենց հաւատոյ դաւանութիւնը: Խորհուրդակէ եր. Դեր. Լուսարարապետ Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. Իսապետեան, իսկ ընծայեալներու հօլէն, գիւրեմքի դէպի սեղան առաջնորդողներ՝ Հոգ. Տ. Նիկիէ Վրդ. (Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչը) եւ Արքուն Վրդ.:

Կիրակի առաւօտ, Ս. Պատարազի միջոցին, Բանաստեղծական ասիմանի տրուութեան բոլոր

մանրամասնութիւնները, փիլոնի, շուրջառի, սաղաւարի, Ս. Սկիւնի (պատարազելու իշխանութեան) յանձնումը կատարուեցաւ սպաւորիչ խորհրդաւորութեամբ: Երբ նուիրեալները իրենց երեսը ժողովուրդին, ձեռները վեր բռնած լռելայն ուխտը կ'ընէին աւախահե հրաժարման, բեմին վրայ՝ Ս. Սեղանին սպասարկուները, հոգեւին եւ բարձրաձայն կ'եղանակէին «Աստուծային եւ երկնաւոր շնորհ, որ միշտ լնու զպէս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ (անունները տալով) ի սարկաւազութեան ի Բանաստեղծութիւն, սրբոյ եկեղեցւոյ ի սպասաւորութիւն, ըստ վկայութեան անձանց իւրեանց եւ ամենայն ժողովուրդեան», դպիրներն ալ, ի դիմաց ներկայ հաւատացեալներուն կը ձայնէին՝ «Արժանի են»:

Ձեռնադրութեան աղօթքներէն վերջ սեղանին վարագոյրը կը փառուի: Մինչ նորոգմանները կը զգեստաւորուին վարագոյրի ետին, դպիրները վարէն կ'եղանակեն «Խորհուրդ խորին»:

Օծումի նուիրական պահուն Տրց. Սարգիս Սրկ. կը վերածայնուի Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ, Տրց. Դրանիկ Սրկ.՝ Տ. ԻՍԱՀԱԿ Կուսակրօն Բանաստեղծական:

Ապա, սեղանին առջեւ, Ս. Պատրիարք Հայրը կը խնկարկէ երիցս, նորոգմաններէն իւրաքանչիւրին, եւ անոնք, միւռնաւոր ամիսներ ձեռնամաճ, կուտան իրենց առաջին օրհնութիւնը վարը կեցող ժողովուրդին: Եւ երբ սարկաւազը կը ձայնէ «Ողջոյն տու միմեանց»՝ խնկարկելով եւ համբուրելով իւրաքանչիւրին աչքը, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կը մօտենայ ու կը համբուրէ անոնց օծեալ նախասն ու աչք: Իրեն օրինակին կը հետեւի ամբողջ հոգեւորական դասը: Ու նոյնը կ'ընէ ժողովուրդը՝ պատարազի աւարտումին, երբ անոնք վարը՝ Ասեանին մեջ, գրակալներու առջեւ կեցած, մէկ կողմէ լռելայն կը կարգան իրենց առջեւ բացուած Աւետարանը:

Նոյն օրը, երեկոյեան ժամերգութեան վերջ, կատարուեցաւ վեղարի օրհնութեան եւ տրուութեան արարողութիւնը, Ամեն. Ս. Պատարազը:

բիարժ Հօր ձեռնով: Վեղարի եւ փիլոնի փայլուն սեւութեան մէջ կանգնած, երեկոյեան խորհրդաւոր մրնոյորսին մէջէն անոնք մտիկ քրին, յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր, իրենց ուղղուած խօսքը ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգ. Տ. Նիկիեի Վրդ.ի, որ շնորհաւորելով իրենց օծումն ու ձեռնադրութիւնը, աւելցուց. — «Ամբողջ օր մը այս սուրբ յարկը եւ մեր հոգիները անցան քրքռազին վիճակներէ. ձեզ կանչող, ձեզ օծող եւ ձեզ պատկող արարողութիւններու մէջ, լսեցինք անգամ մը եւս ձայները մեր եկեղեցւոյ գերագոյն դեմքերուն եւ մեր ժողովուրդի հոգեկան ապրումներուն: Անցեալի այդ փառները, ըստ, փալանց առ փալանց անգամ մը եւս քրին իրենց արտառուչ տղանցքը ձեր մտքին ու հոգիին առջեւէն, ըլլալու համար *Հոգին, Տեսիլքը եւ յայտնութիւնը* ձեր վաղուան կեանքին:

Առսուն ընկունեցիք *Կարգին օրէնքը* նուիրագործող Ս. Հոգւոյն կենիւր ձեր նախակներուն, այս պահուս կ'ընդունիք *Կարգին կանոնը* խորհրդանշող վեղարը, որուն սուսերները կը գոցեն աշխարհ մը եւ կը բանան հեռանկարը ուրիշ աշխարհի մը՝ ձեր աչքերուն: — Զոյգ մըն էք այժմ, բայց երկուք չէիք դուք երբ սկսաք այս բարձունքի մագլցումին: Յաւիտենապէս ճիշտ է պատգամը Աւետարանին՝ «Բազումք են կոչեցեալք եւ սակաւք ընտրեալք»: Վասնզի ուզողը չէ որ կ'ըլլայ, այլ կրցողը. այս կեանքը իրեն յատուկ հրապոյրը ունի որ կը բաշէ հոգիները իրենց միտումներուն, որակին, լայնքին ու երկայնքին համեմատ: Զոհողութենէ առաջ կանչուիլ պէ՛տք է...:

Ապա աւելցուց. խրատ ու քննադրութիւն չունինք. աշկաւ քրինք ձեզի տարիներով. այս պահը վեր է անոնցմէ. դուք գիտէք քե ինչ կը պահանջեն ձեզմէ Միաբանութիւնը, եկեղեցին եւ Ազգ:» Եւ ազօրեց որ նախապիւրներու շնորհնոյր իր կարմիր մասը, իր հոգին, իր ձայնը իբրեւ անխորհակելի պահպանակ կեցնէ իրենց մասաղ եւ փորձութիւններով լեցուն կեանքներուն առջեւ, եւ արժանի ընէ գիրենք իրենց կոչումին լիւ գործադրութեան:

Ս. Արթուս, ժառանգաւորաց Վարժարանէն եւս ունեցաւ իր հոգեւոր հունձքը՝ յանձնաւ վեց նոր սարկաւազներու:

Կիսասարկաւազութեան աստիճանի սըւ-

չութիւնը կասարուեցաւ 4 Հոկտ. Շաբաթ իրիկուան ժամերգութենէն վերջ: Կիրակի առաւօտ, Ս. Պատրիարքի մատուցման ընթացքին ընդունեցին աւագ սարկաւազութեան աստիճանը: Ս. Պատրիարք Հայրը կասարեց ձեռնադրութիւնը: Խորհրդակցելու հետեւ Լուսարարացեալ Պեր. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Բարալեւան:

Արտառուչ եղաւ պահը երբ վեց նորընձաները ծնկաչոյ կը յառաջանային դէպի Ս. Սեղանը իրենց Ս. Զոհին: Յուզումին մեուրը կը ծփար բոլորի դեմքերուն վրայ, զգածուած էին ամենքը՝ Ս. Պատրիարքը եւ Միաբանութիւնը, իրենց մատակարար շարունակութիւնը անգամ մը եւս գիտելով անարատ հոգիներու այս հոյիին մէջ, եւ ժողովուրդը բովանդակ՝ որուն համակիր նայումովն առջեւ ամեն օր հասակ նետեր, եւ շնորհով բարգաւաճներ էին անոնք:

Յուզումը արցունքներու վերածուեցաւ շատերու մէջ, երբ ընծայեալները երեսին ժողովուրդին դարձուցած, աչք յեկինս, աշխարհէ հրաժարման իրենց ուխտը կը յայտարարէին ձեռամբարձ: Ապա հազան սուրբ ուրարը, պատրիարքի գոհին, ստացան բուրժաւոր եւ իրաւունք խնկարկելու, եւ Ս. Աւետարանը՝ ի ձեռաց իրենց հոգիներուն, արտօնութիւն՝ կարգաւոր զայն յունկն հաւատացելոյ, եւ իրաւունք՝ վերաբերելու Ս. Խորհուրդին ընծայքը. քսին իրենց անդրանիկ «Եւ եւս»ը իւրաքանչիւրը երեկեղեցւոյ զայն զգուշացման փառքութեամբ, ընդունելէ վերջ իրենց հոգեւոր ծնողին՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր օրհնութիւնը, որ փառքազին կը գիտէր այդ անարատ որդիները՝ կեցած Սեղանին վրայ, երկուսեք Ս. Խորանին:

Յաւատք Զեռնադրութեան, Նորին Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէն խօսեցաւ ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգ. Տ. Նիկիեի Վրդ. Տեղեւորէն: Ներկայացուց տարիներու իրագործած հրաշքը, երբեմնի ազազուն մանուկները վերածելով այս ապուր հասակներուն, շնորհով զարգարուած այս անվարան կեցուածքներուն: «Շատեր, ըստ, քերեւս տեսում համակրանով դիմաւորեն ձեր անգոհելի այս զոհը. բայց, աւելցուց, մարդիկ իրենց գիտցածը կը տեսնեն միշտ. քիչերու համար դուք պիտի մնաք ողջ փառքազինքը այն հզօր երազներուն, որոնք քիչ անգամ կեանքի կը վերածուին, եւ սակայն առանց որուն ոչինչ կ'արժէ կեանքը:

Երեք զուգահեռ կ'ընեմք ձեր մասնալ կեանքն ու մասնալը, այդ անոր համար՝ վասնզի ունիմք Տեղիքը այս եկեղեցիի մեծ երախտաւորեալներուն, եւ պարտականութեան գիտակցութիւնը հանդէպ մեր հոգեկան արժեքներուն, նշխարեալ բեկորներուն եւ հանդէպ այն ժողովուրդին որ մայրն ու ծնունդին է այս բոլորին:

Այս է պատճառ, յարեց Հոգ. Հայրը, որ հակառակ մեր նկարագրոց, աներազ ու անբռնիզ դարուն, զուգ բարձունքներու, երկրնին, Աստուծոյ կը սեւեռեմք ձեր նայումսը, եւ ձեր այս կեցումսով սրբազնի կը փորձեմք փաշտակիրը կոչուած մեր դարը, որ այնքան փոքրած է սահմանները իր զգալու եւ մտածելու իսկալին, ձեզ հասկնալ չկարենալու աստիճան:

Մաղբեց անոնց Աստուծոյ սերը, անոր մտածումը, եւ պատկերը միշտ իրենց հետ ունենալու, կեանքի այս բոնութիւնին մէջ եւ մարդկային մեր սահմանափակ միջոցներուն առջեւ: Յորդորեց որ ունենան ազգին սերը, որ Աստուծմէ վերջ գերագոյն իրականութիւնն է հայ եկեղեցականին, եւ ապա իրենց անձին պատրաստութեան հոգը:

«Յետոյ, շարունակեց, երբ կը բերկրինք Ս. Սեղանին եւ Հայ եկեղեցւոյ ընծայուած այս կենդանի պատարագիկներով, չենք կրնար չլիւծել այս բոլորին ծնունդ տուող հայ ժողովուրդը որ արգասաւոր այգին է այս ողկոյզներուն, եւ հնձանը այս խանդավառութեան: Ան որ մեր կարողիկէներն է կառուցեմք քառ քառ, եւ զայն զարգարեմք իր մասներուն հրաշքով, եւ չէ խնայեմք անոնց իր արեան պարսփը, որուն կենդանի ալիքներն են այս բեմին կեցած հարազատները:» Յետոյ մաղբեց որ տարիներ վերջ, անվորձ, ընդունին սուրբ վեղարը Նորին Ամենապատուութեան արդար եւ մաքուր ձեռքերէն:

Նորընծայ սարկաւազները նոյն ժամուն իսկ սպասաւորել սկսան Ս. Պատարագին:

Ահա իրենց անունները.

ԿՈՍՏԱՆ ՍՐԿ. ՏԷՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ՝ ծնած Տէօրթեօլ 1918ին, Գրգըլաղանցի: Նախակրթութիւնը ստացած է Գրգըլսան: 1936ին ընդունուած է ժառ. Վարժ. որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

ՅՈՎԻՏՔ ՍՐԿ. ԵՐԷՅԵԱՆ՝ ծնած Տէօրթեօլ Մարաշցի ծնողքէ, 1922ին, նախակրթութիւնը ստացած է Պէյրութ: 1936ին ընդունուած ժառ. Վարժ. որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ՄՈՍԿՈՅԵԱՆ՝ ծնած Տէօրթեօլ 1921ին, Զէյթունցի ծնողքէ, նախակրթութիւնը ստացած է Գրգըլսան: 1935ին ընդունուած ժառ. Վարժարանը, որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

ՆՇԱՆ ՍՐԿ. ՎԱՐԴԵԱՆ՝ ծնած յԱղերասնորիա 1921ին, Շապին-Կարահիսարցի ծնողքէ, նախակրթութիւնը ստացած Գահրէի Գալստեան վարժարանին մէջ: 1936ին ընդունուած ժառ. Վարժ. որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

ՍՏԵՓԱՆ ՍՐԿ. ՏԱՐԱԳՃԵԱՆ՝ ծնած Աթէնք 1922ին, նախակրթութիւնը ստացած է Կիպրոս: 1935ին ընդունուած է ժառ. Վարժարան, որուն ընթացքը աւարտած է լաւագոյն յաջողութեամբ:

ՆՇԱՆԻԿ ՍՐԿ. ՊԷՅԼԷՐԵԱՆ՝ ծնած յԱտանա 1921ին, Կեսարացի ծնողքէ: Նախակրթութիւնը ստացած յԱնտիոք: 1935ին ընդունուած ժառ. Վարժ. որուն ընթացքը աւարտած է փայլուն յաջողութեամբ:

«Սիոն», յանուն Միաբանութեան կը մաղբէ որ ամենքն ալ լինին «Մշակ առանց ամօթոյ», ի ծառայութիւն մեր նուիրական հաւատքին, սիրեցեալ ազգին եւ Ս. Արքունոյ:

ՄԵԿԵՆՈՒՄ ԳԵՐ. Տ. ԱՐՏԱՆԱԶԳ Ս. ԱՐԲԵՊՈՒ

1 Սեպտեմբերին Լիբանան վերադարձաւ Գեր. Տ. Արտաւազ Ս. Արեւստ. Սիւրմէեանը, որ Ս. Զատիկի տօնակատարութեանց առթիւ Ամեն. Ս. Պատարագ Հօր կողմէն Ս. Արքունաւորուած եր իր մասնակցութիւնը բերելու տօնական արարողութեանց, Ս. Պատարագ Հօր անհանգստութեան պատճառաւ:

Մըբազան հիւրը շուրջ հինգ ամիսներ վաղելեց Նորին Ամենապատուութեան եւ ամբողջ Միաբանութեան համակրանքը, զիսաւորեց եկեղեցական հանդիսութիւնները եւ բանին փարողութեամբ մխիթարեց ժողովուրդը:

Իր ժամանակին մէկ կարեւոր մասը տուաւ Զեռագրաց ուսումնասիրութեան, զինք զբաղեցնող կարգ մը պատմական եւ բանասիրական հարցերու շուրջ:

«Սիոն», յանուն Միաբանութեան եւ իր Պետին իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը կը յայտնէ Գեր. Մըբազանին իր օգտակար եւ բարի օժանդակութեանը համար: